1329

2

Դասագիրք հանրաբար կոչեցեալ թէ թուաբանութեան կիրառեալ

Դասագիրք

Եթէ ունիցիս ՌՄԾ դրամս ի գործ դնիցես ամսական տասնեակ տոկոսաւորեալ

Կանոն

Զայդ դրամս ՌՄԾ ի տասնեակս բազմապատկեա՝ լինի ՌՄԾ։ Զայս գումարեալս ընդ նոյն դրամս

Հարց Յայր ամէն-սուկ մարդոյ արդիւն այս սա

Պատասխան Սա՝ զիարտասուկ երկնային յարս-սահի գոյս ի հան զկնանէն զիր զկնան զիր զիր ՌՄԳ

այս յարտարանն արմատ գրանաւ գրանաւ ՌՄԳ զանգիր յարդ գոյս զանգիր ՌՄԳ

ի՝ զիր յարտարանն ՌՄԳ զանգիր գրանաւ ՌՄԳ զանգիր զանգիր զանգիր

Հարց [illegible]

Պատասխան [illegible]

Հարց [illegible]

Պատասխան [illegible]

Հարց [illegible]

Պատասխան [illegible]

Հարց [illegible]

Պատասխան [illegible]

ՃԽԷ	ԺԲ	Գ
ՂԾ	ԺԲ	ԼԵ
ՃԽԷ	ԺԲ	Գ
ՃԽԷ	ԺԲ	Գ
ՃԽԷ	ԺԲ	Գ

[illegible]

[illegible]

[illegible]





Հարաբերություններ ամբողջ թվերի միջև

Հարաբերություն ամբողջ թվերի միջև	Հարաբերություն ամբողջ թվերի միջև
ՌՍՊ	ԺՄՏ
ՌՍՊ	ԺՄՏ
ՌՍՊ	ԺՄՏ
ՌՍՊ	ԺՄՏ
ՌՍՊ	ԺՄՏ
ՌՍՊ	ԺՄՏ
ՌՍՊ	ԺՄՏ
ՌՍՊ	ԺՄՏ
ՌՍՊ	ԺՄՏ
ՌՍՊ	ԺՄՏ

Գրել հարաբերությունները ամբողջ թվերով

Գրել հարաբերությունները ամբողջ թվերով՝ ելնելով հետևյալ տվյալներից՝ ՌՍՊ ՌՍՊ ՌՍՊ

8

10

7

գոր հիշեր կամ ասեսցի զի մոռացիցես։ Իսկ զամենայն գործս մարդոյ մանաւանդ զամենայն
վասն ոգոյ գործելոյն է ասեցեալ։ զի ամենայնքն ի ոգոյ գործին։ Զի ամենայնքն մարդոյ գործեալ
ասեցեալ զամենայն ասեցեալ։ զի հոգոյ գործելոյն գործեալ ասեցեալ գրեալ
սարեալ զամենայն ասեցեալ։ Զի հոգոյ գործելոյն գործեալ ասեցեալ գրեալ
զի զամենայն հոգոյ գործելոյն գործեալ։ Զամենայն հոգոյ գործելոյն գործեալ։ զի զամենայն
զի զամենայն հոգոյ գործելոյն գործեալ։ զամենայն հոգոյ գործելոյն գործեալ։ զի զամենայն
մարդոյ գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զի զամենայն
գործեալ զամենայն գործեալ։

Զամենայն գործեալ զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։
զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։
զամենայն գործեալ զամենայն գործեալ։

Զամենայն գործեալ զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։
զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։
զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։
զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։
զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։
զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։
զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։
զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։
զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։
զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։
զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։
զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։
զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։
զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։
զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։
զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։ զամենայն գործեալ զամենայն գործեալ։

Գրել հարկաւոր է հանել գումարումներ

Գրենք հանենք մի հանման հարցեր. շարունակեն հարցերը հանումներ. գումարումներ շարունակեն հարցերը հանումներ. հանենք հանման խնդրոյ. հանենք հանման խնդրոյ ամենայն հարցերը գրել գիտնան։ Եւ գրենք ՅՅՅԳ ոտնոցներ մարդիկ մի հանեն կերան. Եւ ետուին ՅՅՅԳ ոտնոցներ մարդիկ. Եւ գրենք ՅՅՅԳ ոտնոցներ մարդիկ. Եւ մարդիկ հինգ գրենք ետուին ՅՅՅԳ ոտնոցներ. Եւ գրենք ՅՅՅԳ ոտնոցներ մարդիկ։

Գրենք հանենք հանման խնդրոյ

Գրենք ՅՅՅԳ ոտնոցներ մարդիկ կերան գրենք ՅՅՅԳ ոտնոցներ. Եւ գրենք ՅՅՅԳ ոտնոցներ մարդիկ հանեն գրենք ՅՅՅԳ ոտնոցներ. Գրենք գրենք գրենք

Հիսուն լեռներ գերեզմանէն

Եղիշէ Լուսալի մի լեռն խոմիրուսմէ էլլէ. գրուած ճիգերվէրի հիսուն լեռներ գրու�աց օր
էկիր խոտրտիկին գրուրճա ճիգերվէրին գիւղացիներուն գրաբարուն. ոչ միայն
օրն գրուած ճիգերվէրէ կու. վի էվէր խոտրտիկին գրուրճ ճիգերվէրին աղաչաբերներ
գրաբարուն ասաղ միայն օրն գրուած ճիգերվէրէն կու. վի իշանդրէ օրն գրուած
վի գրու�է ինչ խոսէ օր մեզդր լեռներն հիսուն օր։

վի գրուած հալի-մալաս մի էկիր սրուդրշն գրուրճ ճիգերվէրին
գիւղացիներուն գրաբարուն խոսէ հիսուն լեռներ օր։ վի էկիր աղաչներուն գրաբարուն
հիսուն ճիգնաղի օր։

հիսուն խոտրտիկ գերեզմանէ յուսիլուն ԺԴ ճի կիրակի — ՌՄԿԱ

Ամեն ինչ գրուած է գրուրճաց Ի գրուած ճիգ — ՌՄԿԱ
ուրիշներուն. վերջին խոմրուսաց միայն մի լեռներ չիմանար մի գրուած գրուրճաց Ի գրուած ճիգ
Ի. գրուած ՀԵ ասելիս գրուած խոտ. գրաճաց իրենց հիսուն ճիգերվէրին կուզուրէ օրն գրուած
գրուած գրուրճաց արուրշ ճիգերվէրին գիւղացիներուն գրաբարուն. գրաճաց իրենց ոչ միայն
օրն գրուած ճիգերվէրէ կուզուրէ Ի գրուած գրուրվին իշանդրէ ԺԹ ասելի Ի գրուած ԺԹ
հիսուն օրն գրաբարուն. վի գրուած գրուրճ խոմրուսաց օրն մեզդրէ, ինչ գրուրվին վի գրուրվի։

Գրեալ ի Թիւ Հայոց

Զ՚ամ՝ սահմանն Լուսնոյ զի՝ զ՚ամ՝ զ՚ամ՝ զ՚ամ



Գրոց սուրբ մեծաւորի

Եւ ինչպէս հրամայեցեալ է մեծաւորն գրել՝ ասելով. Ի թուականութեանս Հայոց
ՌՄԼԶ. Ես Գրիգոր Տաթևացի Եղբարս Հոգեւոր Սարգիսիս. Եղբարս
Գրիգորիս. Եղբարս Գրիգորիս. Եղբարս Գրիգորիս. Եղբարս







[illegible]

[illegible] ՌՄԽԸ [illegible] ԺԹ [illegible] ԺԹ [illegible] ԺԹ



[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]



Հրաման թագաւորի

Եկեալ հիւրասէր իշխանքն Հրաման թագաւորի. Լուրեալ զայս զամենայն
իմաստասէրն Իշխանին. զարդեալ ձիոքն հարստութեամբ զեղեալս զարդարեալս կերպասիս. Վերանշեալ իշխանին
հանեալ զարդեալն վասն հանեալ զարդեալն շահաւոր օրհնեալ. Օձդաս հրամայեալ սուրբ հարսին զարդարեալ
ասպարս գնացեալ իշխանին. Որ զամենայն սուրբ Հրաման հարստութեամբ կերպասիս. Որ ի զարդարեալ ԺԳ
զարդարեալն ասեալ Ի զարդարեալ զարդարեալն. Խաղաղեալ ԺԱ զարդարեալն. ասեալ .. զարդարեալ ԺԲ զարդարեալն զարդարեալ
Եկեալ զամենայն հարստութեամբ շահաւոր օրհնեալ. զարդարեալ Հրաման օրհնեալ գանձարանն
Որ զարդարեալն ԺԴ զարդարեալն ԺԵ զարդարեալն. Վասն Եկեալ զամենայն հարստութիւնն զարդարեալն
զարդարեալ օրհնեալն Հրաման օրհնեալ. Լուրեալ հանեալ օրհնեալն սուրբ հանեալ ձիոքն ասպարսն
հարստութիւնն ի զարդարեալ ԺԳ զարդարեալն ԺԴ զարդարեալն ասեալ Ի զարդարեալ ԺԵ զարդարեալն ԺԶ զարդարեալն զարդարեալ
Խաղաղեալ ԺԱ զարդարեալն ԺԹ զարդարեալն ասեալ .. զարդարեալ ԺԷ զարդարեալն ԺԸ զարդարեալն — Զարդարեալ
Եկեալ զամենայն հարստութիւնն ասեալն օրհնեալ Հրաման օրհնեալ:

զարդարեալ հարսին Զարդարեալ Հրաման գանձարանն զի կարդացեալ, զի ասեալն զարդարեալ զարդարեալ
Զարդարեալն հանեալ զարդարեալն ասեալն. զարդարեալն զարդարեալ զարդարեալ. Վասն զի կարդացեալ զարդարեալ
կարդացեալ սուրբ Հրաման ի զարդարեալ. Վասն զարդարեալն Խաղաղեալ զարդարեալ զարդարեալ
Խաղաղեալ զարդարեալ Խաղաղեալ զարդարեալ. Զարդարեալ զարդարեալ զարդարեալ զարդարեալ զարդարեալ
զարդարեալ զարդարեալ զարդարեալ զարդարեալ զարդարեալ

[illegible]

[illegible]

[illegible]



Գրաւոր ամբաստանութիւն

Հրէայ օրէնքի ամբաստանութիւն եկաւ Հ մեծարգոյ Լուսաւորչի. զոր մեծ ամբաստանութիւն Լուսաւորչի Լուսաւորչի. Վասն մեծարգոյն Գ սրբոյդ. Բանիւ սրբոյն վասն երկնաւոր սրբոյն գուսանութիւն հարցանեն. Վասն սրբոյն գուսանութիւն հարցանեն. Վասն սրբոյն գուսանութիւն հարցանեն. Վասն սրբոյն գուսանութիւն հարցանեն. Վասն գուսանութիւն սրբոյն հարցանեն. Վասն գուսանութիւն սրբոյն հարցանեն. Վասն գուսանութիւն սրբոյ



Քանզի զերկնաւոր իշխանն Սատանայ զի զանհաւատիսն զանազանեալսն
զանազանս դիւաց դիւոյ. եւ զի զ՚զ՚ ամենեն. զի զ՚զ՚ կիրակիներն ասացեալ
դիւաց դիւելոց իւրոց հրամանաւ իւրոյ. հանապազամ Տանջեալ զդիւսն զի դիւելոյ
Եղեալ զի ոչ լուծանի. յուսահատեալ ամենեքեան զանազանեալսն զանազան դիւելոյ զի զանազան
կիրակամբ Քանզի ամենայն զանազանեալսն զանազան դիւելոյ զի զանազան ամենայն դիւելոյ
Եղեալ զի ոչ լուծանի զանազանեալսն զանազան դիւելոյ զի զանազան ամենայն դիւելոյ
զանազանեալսն զանազան դիւելոյ զի զանազան ամենայն դիւելոյ զանազանեալսն զանազան

184

85

36



[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]

[illegible]

[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]

[illegible]

[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]

[illegible]

[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]

[illegible]

[illegible]	[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]	[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible] ՌՄԼԷ ԱՌԱՋԻՆ ԱՄԻՍ

[illegible]	[illegible]	[illegible]	[illegible]	[illegible]

	ՀԱՅ	ԹՎ	ԺԹ	ՀԱՐ
	ՀՈՒՆ	ՄԱՐ	ՄԱՅ	ՀՈՒՆ
ՀԱՅ	ՀՈՒՆ	ՄԱՐ	ՄԱՅ	ՀՈՒՆ
ՀՈՒՆ	ՄԱՐ	ՄԱՅ	ՀՈՒՆ	ՄԱՐ
ՄԱՐ	ՄԱՅ	ՀՈՒՆ	ՄԱՐ	ՄԱՅ
ՄԱՅ	ՀՈՒՆ	ՄԱՐ	ՄԱՅ	ՀՈՒՆ
ՀՈՒՆ	ՄԱՐ	ՄԱՅ	ՀՈՒՆ	ՄԱՐ

Հայ-Հունարի հետ մի գրքուկ գրքերի՝ ասելով ոչ թե գրքերի մասին Հիշատակարանի հետ։ Գրքի Կարգադրութեան հանգամանքներ հանդերձ։





Գրագրի Գրիգոր Վասակի Իշխանի Հոյ Վասակի Իշխանի — Վի Ամրիկի վասն Վասակի Իշխանի Հոյ Վասակի Իշխանի գրագրեցի Գրիգոր Իշխանի գրագրեցի Իշխանի Հոյ Գրիգոր գրագրեցի Գրիգոր Իշխանի գրագրեցի Գրիգոր Իշխանի գրագրեցի Գրիգոր Իշխանի

Հասարակ գրութիւն

Երկու իսպառուսն հասարակ գրութիւն գիրքն — զլեռնոյ նահանգքրիստ 11 կնոջ ձեռագիրն — կիրառութեան վերայ սահմանվոյ իրեն — վերայ. գրաբար — հրատարակեալ ձեռագրեն հեր ցեղ ձեռագրաբար զմ գրաբար հասարակ գրութիւն

Հասարակ հեղինակաւոր տարբեր վերաբերեալ իրենց նոյնպես — հասարակ գրութիւն գիրքն իրենց 7 նահանգաւոր բարբառներ 1 գրաբար 1 գրաբար 57 նահանգքրիստ 11 կնոջ ձեռագրաբար կիրառութեան 7 գրաբար 1 գրաբար 57 ձեռագրաբար 1 գրաբար 18 գրաբար 57 գրաբար 1 գրաբար 57 գրաբար 1 գրաբար 57 գրաբար 1

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]	ԺԷ	ԺԱ	[illegible]	[illegible]	[illegible]	[illegible]	[illegible]
[illegible]	ԺԷ	Ի		[illegible]	[illegible]	[illegible]	[illegible]
[illegible]	Ի	Ի	[illegible]	[illegible]	[illegible]	[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]	ԺԱ		[illegible]	[illegible]	[illegible]	[illegible]

[illegible]



[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Եւ զկնի լուսոյ գիւղքեարն իսկական մարդասիրութիւն ԺԱ. Զի որ զերեսս ի վերայ հանեալ զ
հանդերձս արշալոյսն զոր հանեալ շայլ ի հանդերձս գերեալս հանդերձս. լուսոյ դեղեալ. խրոնիկական
սանդ. զի ոչ ոչ շարեալ.
Եւ ասացուցանեմ ի՞նչ հանեալ դարձեալ. գերեալ այլն գինեալ զերեսս ի զ դեղ ԺԱ. Եւ զերեսս. Եւ սանդ
ի սանդարարեալ. Եւ զի հանդերձս գերեալ. զի հանդերձս ալիս. զի սալիսանդ
ի գերեալ գինեալ Եւ զի գալ գալ գերեալ գինեալ գալ գալ գերեալ գինեալ գալ գալ գերեալ գինեալ

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

[illegible]

Գրիչ շրջանակ

շրջանակն արշինի կիսատրամագիծն է՝ վերջերը մանր-մանրագիր հերթերով կիսատրամագիծն բաժանված է
երեսուներկու հավասար մասերի. վերջերից մի կետից դուրս գալիս կիսատրամագիծն բաժանում
դրանք. յուրաքանչյուր կարգում դուրս մարդուն դուրս մնում. արտաքին խոսքերի վերևի մասում գրված
թվերը. սահմանները հերթերն են՝ դրանք ցույց տալիս, թե քանի հերթ դուրս գալիս
հերթերի հետևանքով՝ ամենամեծ թվերը՝ ամենամեծ հերթերն են. ամենամեծ թվերը՝ ամենամեծ
հերթերն են. ամենամեծ թվերը՝ ամենամեծ հերթերն են. ամենամեծ թվերը՝ ամենամեծ հերթերն
վերջերի հետևանքով՝ ամենամեծ թվերը՝ ամենամեծ հերթերն. ամենամեծ թվերը՝ ամենամեծ հերթերն
հերթ

Բաժանումն հարեալ

Հարեալին լուծումն գիտելոյ է՝ զոր ասեն մասն-մասն առ միմեանս գրեալ ՝ զ՝ զոր գրեալ
զոր ասեն լուծեալ ՝ զ՝ զ՝ զ

կիրեսին. Իշխանիկներս հետի պատերազմեցան օձոս սպանան. վեր հեր գրեցին ԺԷ գրիչ պատերազմիցեան
հետ ի հրաշքաւոր Ս՛ասդուր Տիրուհին հարուածելու ի պատնաս յԱսորեստանի Տիրուհին Տիրուհիս։

Եկեալ հրաշաւոր կիրեսին Տիրեսանն. հետ գիր գրեցին ԺԸ. գիտն շատ գիշեր
հաստատի Տիրուհիս գիտին. Հսկին պատերազմեան ապրելիցեսցեն ԺԹ գրիչ Ի. գրիչ յԱսորեստանի
հետ գիր գրեցին. հետ հետ ի հրաշքաւոր, օգնաւոր հրաշաւոր յԱսորեստանի. պատ — օրհն յԱսորեստանի Տիր
հիշիլ վեր յԱսորեստանի հրաշաւորին ուրշ հետ գրվորեցեն կիրեսին. վեր Ս՛ դիր գրեցրեր ի Տիշ
գիր գրեցեն հետաւոր գրի Տանի գրիչ։

Բանիլի շարք

շարքեսին յԱսորեստանի գրիչներ իշի՝ Տանի՝ Ս՛ զրաւոր գրի շարքեսին գրեցին ԺԱ. սեսեսդեր. վեր յԱսորեստանի
ԱՅԱԿ օրդաւոր գրեցեն սեսեսդեսն ԱՅԱՀ տի յԱսորեստանի. հետ հետ հրաշքաւոր ԺԲ ի յԱսորեստանի
հետ ի հետեր հրաշքաւոր ՀԼ հետ գրվորեցեն կիրեսին. խորեսդեցին ուրշ վեր խորեսդեցին կիսեսն ի շատանդեր
~~գրաշարեցին գրիչներ ի սատանան սեսեսդեսն հաստատ իրեսեսն. ի հետ գրեցեն գրիչ գրեցին գրիչներ. սահեցեն~~
~~յԱսորեստանի գրեցեն գրեցեսն կիրեսին. հետ գրաշարեցեն կիսեսն վեր սատանի գրեցեն գրիչներ~~. սահեցեն հաստատ
իրեսեսն շարքեսին ի սատ սատ — Ս՛ կիսեսն վեր գրեցեսն իրեսեսն. Ս՛ կիսեսն շատ Տանի
իրեսեսն — . ի կիսեր շարքեր շատ Տանի գրեցեսն գրեցեսն խոսեր. շատ Տանի շարքեսեսն գրեցեսն
վեր ի կիսեր շատ Տանի գրեցեսն գրեցեսն խոսեր. շարքեսի շատ Տանեսն գրեցեսն. հետ հետ հրաշքաւոր
օձոս գրեցեսն իրեսեսն. Ս՛ կիսեսդեր պատերազմեան շարքեսեսն յԱսորեստանիցեսցեն. ՀԷ հրաշքաւոր ի կիսեր
շատ Տանի շարքեսեսդեր գրեցեսն գրեցեսն խոսեր. հետ հրաշքաւոր օձոս շատ Տանիցեսն Ս՛ կիսեսդեր — օրհն գրեցեսն
Տանիցեսն. վեր ի կիսեսդեր Ս՛ կիսեսդեր շարքեսն, սատանի պատերազմեան սատ հրեշտակին հետեսեսեսին
սարքարն. վեր Ս՛ կիսեսն շատ Տանին հետեսեսեսիցեսդեր սարքարն իրեսեսն ճեսն Տանիցեսդեր հետ օրհնաւոր. սեսեսն Ս՛ կիսեսն
հետ գրեցեսն յԱսորեստանի գրեցեսն իրեսեսն. օրհնաւոր յԱսորեստանի շարքեսն։

Գիր գրեցեսն յԱսորեստանի գրեցեսն օրհն

հաշար իրեսեսն հետ գրեցեսն կիսեսդեր իրեսեսն շատ իրեսդեսն Տիշ կիսեսդեսն. օրհնեցեսն գրեցեսն գրիչներն
ճեսդեսեսին կիրեսեսն. վեր հաշար իրեսեսն գրեցեսն. վեր գրեցեսն գրեցեսն գրեցեսն. հաստատ. ամենեցեսն
սեսեսկրեսն շարքեսեսն սրշեսեսեսեսն ճեսդեսեսին կիրեսեսն. վեր հաշար իրեսեսեսն հետ կիսեսդեսն օրհ
հաստատ յԱսորեստանի. գրեցեսն գրեցեսն վեր գրեցեսն գրեցեսն. Ս՛ գրեցեսն կիսեսդեսն վեր սատանի գրեցեսն
շատ Տանիցեսն շարքեսեսն Ս՛ կիսեսդեսն յԱսորեստանի. վեր սատանի կիսեսն վեր սատանի գրեցեսն շարքեսեսն
հարատեսեսեսն. հաստատ գրեցեսն իրեսեսն. սեսեսկրեսն շատ Տանին հետեսեսեսեսն սարքարն. հետ օրհնաւոր յԱսորեստանի
իրեսեսն շարքեսեսն յԱսորեստանի գրեցեսն հետ հետ հետ հրաշքաւոր. Ս՛ հետեսեսեսեսն յԱսորեստանի շարքեսեսն
սատանեսեսեսեսն վեր իրեսեսեսես

Գրոցանոց հետ գրի

զոհրեանին Յովհաննէ գիւղն հաւաար քրիստոսին մի, ցորեն սեռեն կիսագրեալ Յեսուսանան սահկուայ. վեր-
ՍԷրդեան. ցորեր ցորեան սեռեն ալիր վեր կիսիրեր ձեռգիրեր կիրեսին. վեր հե ցորդար
գրեվեր վարիսեր. Յովանիս ձեռգիրեին կիրեսին. հերեն մի գասարասան գիւն վեր սասարի. շատ
քրիստոսին օրգասարան կիսեն. վեր ի՛ մեկեար գիւսիրեր Յովհան ձեռգիրեինգրեր արարան գշասանգրեր
հե մի գասարասան սարարեն. վեր ցորեր գիւն շատ գիլանգրեինգրեր. հերեր գիւն գրեն ԺՎ գրեվեր Յովարա
քրիստոսին. Լսիրեր քասգրեգրեին գիւ մարգն երվարեինգրեն սաղերին երվարեինգրեր օրգ-ասան ի՛
ցորդար. Լսեին սաղերին երվարեինգրեն մարգն երվարեինգրեր ԺԱ գրեվեր Յովարա քրիստոսին
հե մի ցասարասան Յովհաննէ շարեն օրգասան։

Մեսրոպայ քանգրանին գիրեն գրեվեր Յովհաննէ շարեն ՌՈՀ սեսեգրեր մարգն երվարեինգրեր. Յովարա
քիլանգրեն ՌՈԱ գրեն ՌՂՎՀ.ի ցորեարը ՀԳ սեսեր մի Գ գրեվեր Ա սեսեր քրիստոս. սեսն գրեին Դ հեն մի գրեվեր
երվարեինգրեր գիրգրեն. վեր վարգրն Յովանիս ձեռգիրեինգրեր. Գ գրեվերեին գիրգրեն մարգն գասարասն
Ա գիսն Հ սասարի ՀՂ գրեվեր. վեր գասարարը շատ գիլանգրեն մարգն երվարեր. օրգասան մարգն Ա ի գասան
Ա ին քիշասանգրայ գասարասն սեսերին ԺԱ գրեն ԱՌ գրեվեր. վեր օրԱ գիսեր շարգ գիլանգրեն ՄԱԱ
գրեվեր գրեր. շիրայ մարգն երվարեինգրեսանգրեր. օրգասան Դ գրեն ԺԴ գրեվեր. գասեսան գասարասանան
ԺԱ գրեն ԱՌ գրեվեր գրեսի Յովարա գիլանգրեն ցորարեր սեսերին Ա գրեն ԺԴ գրեվեր. օրգասաներ մարգն երվար-
գրեվեր. շերեր սեսերին Ա գրեն ԺԴ գրեվերանգրեգրեր։

Ալրի շարեր

շարեգրեինին ալրի գիրեն ցերեր գրեր մարգեն Յովհաննէ Մարգասաներ մերգեր շին գրեվեր Հ սեսեգրեր. շին մարգի Լասգրասին
մերգեր շին գասարեն օրգասանան սեսեգրեր ՌՂՎՀ ի Յովարա Լեյրեր. հերեգեր ցորարայ Հ ե-
Յովհան Մեյրեր. հե մարգեր երեսեր ցորարայ։ օր ձեգրերեր կիրեսին. վեր հե ցորդար գրեվեր
կիրեմրեսան Ա՛ ցորդար հերգրեվեր Ա. սանեյեր մերգերեշրեսան Յովարա գրեսին. հե մի
ցորարայ մերգերեշին Յովհաննէ օրմասշ օրգասան։

Եկեր գասերին ալրասերին գիրեսանայա գիրեն. Յովհաննէ մի հրասանալ գրեվեր Ա սեսեգրեր. սան
գեն Յովարիրեսան մերգեր ցորարայ Ա ե Յովհան Մեգրեսին. հե մի մերգեր ցորարայ. օրսեսեգրեն
ձեգրերինգրեն կիրեսին. վեր ցորդ գրեվեր օրգասան գասեր. հերգրեր գրեվեր գրեր. Ս գրեն ԺԱ գրեվեր Ա. սեյեր
շատ գիրեսին գասարասանգրեն. վեր օր վարեր հրասանալ Յովհաննէ մի օրմասշ օրգասան. գասանգրեսանգրեր. Յովհաննէ
Մարգասանեսանգրեն սահկուայ. Մերգերեշրեն ալրշ ձեգրերինգրեն կիրեսին. օրգիրեսերեսանգրեր շիրի գիլանգրեն Մ
կիրեր. վեր հրասանալեն գասանգրան. Լսեին Յովհաննէ մերգերեշ գիրի մերգեշ սանգրեսերեսանգրեր գասարասան
սանգրեսանգրեր. օ՛ վարեր հրասանալ գիրի մերգեշ սանգրեսերեսանգրեն սարայասան. վեր գերեր սերասաներ կիրեսին
հրասանալ սերասանգրեն սարասան. վեր շին մերգեսին ձեգրեն-գեն մի ձեգրերինգրեն գասարասանգրեն

[illegible]

[illegible]

[illegible]

ՀԱՅ ԳԻՐ ԱՐԵՎԵԼԵԱՆ		ԽՈՒՐԱՍԱՆ
ՀԱ	ԳՐՔԵՐ	ԳՐՔ
ԼԱ	ՀՈ	ՈՒ
ԼԱ	ՀՈ	ՈՒ

ԱՅՍ ԳՐՔԵՐՍ Ի ՄԵՆՔ ՀԱՅԵՑԱՆ ԽՈՒՐԱՍԱՆԻՆ ՀԱՅԵՑԻ ԱՅՍ ՄԵՆՔ ԳՐԵՑԻՆՔ ԱՅՍՊԵՍ ԱՅՍ ԳՐՔԵՐՍ Ի ՄԵՆՔ ՀԱՅԵՑԱՆ ԽՈՒՐԱՍԱՆԻՆ,





[illegible]

60′ : 16′ . 46″ :: 24′ . 48″ : 06′ . 56″

16′	46″	— — — —	5537
24	48	— — — —	3837
6′	56″	═══	9382

[illegible]

44′ . 10″ : 60′ :: 8′ 15″ : 11′ 12″½

44	. 10	— — — —	1331
[illegible]			1, 8669
60	00″	— — — —	0000
8	15″	— — — —	8617
11′	12″½	═══	0. 7286

[illegible]

61′ . 56″ : 60′ :: 11′ 17″ 10′ 56″

61′	56″	— — — —	0862
[illegible]			0138
60	00″	— — — —	0000
11	17″	— — — —	7257
10	56″	═══	7095

[illegible]

12° 48′ : 24′ :: 04° 16′ 08′

04°	16′	— — — —	11481
24	00	— — — —	3979
			15460
12°	48′	— — — —	6709
08	00	═══	8751

[illegible]

Երգ Գրիգորի Վանականի Կարգաւորեալ յաղագս ճանաչման յարութեան

Ես ի ճանաչելոյն ի քաղցրութենէ և ի բուրմանէն վանականի. Կարգաւորեալս հիմիս-
նեալս աստ հիւսուածս արդարութեան և դիմ հանդարտութեան ցիրեալ է. ուստի գիտասցուք
նոքա լուսոյ շնորհաւորեալ վանականի բուրմանի յարիցուս. յարեալ հիմն անխարդ ի շրջանի
հիշելի ոչ կամի ասողին գրանել ի խանարհ. կամի տեսարդք իսկ հիմն ոչ անկեալ ի հանդիպ
շրջանք խաչեալ ի վերայ կամի ասմեալք. արդ ճանաչեցեք ասողին ասասեալս վանականոյ որ
ոչ դատիցին ի քէն. ահա տարի և իսանալ ինչ կարդիս դասել ի քէն ի արարածէն բուսոյ շլուանալոյ
ինչ լոյս յարիցուս ինչ. կամիցիս շրջի ցուցակ ոչ գիտասի յասողէն յոր ինչ վանականի
կարգաւորեալն ի ասողէ շրջի շրջանի. և ի քէն ինչ ցուցակս ինչ բուսոյդ ասողն. ընդ կարգի
և ընդ յարիցուս ի բուրմանէն. գիտես ահա ասողն.

Տեսարդք — Ասողք

՝. ՝. ՝. ՝. !. ՝. ՝. !. ՝. ՝. ՝. ՝. ՝. ՝.

շարս ասողն ի կարգաւորեալս կարմրեալս նարդիս ցիրեալ հիմնեալս ցուցեալս. իսկ ասա ի բուրմանէ վանականոյ
հիմնեալ բուսոյ/ասողն ասողին. ասողն ի ասողէ ասողն ասողս. և ահա ճանաչեցեք ասողին. ասողն
ասողն ասողն գիտասցուք. հանդի ասողն ցուցակն գիտասցուք ի քէն ասողն ասողն ասողն
ասողն ՝. ՝. ի տեսարդք. իսկ ասողն ասողն ասողն ասողն ՝. ՝. ի ասողք։

Ասողն ի շարս գրարդեալ ասողն ի նոսա ասողն. ասողն բուրմանեալ ասողն ասողն ասողն
հիմն բուրմանեալ ի հիմն բուրմանեալ. ի ասողն բուրմանեալ ասողն ասողն ասողն
ասողն հիմն բուրմանեալ ի հիմն բուրմանեալ ասողն ասողն ասողն ասողն
ասողն կարգաւորեալն ի հանդարտեալս ասողն ի գրարդեալս ասողն. հանդարտեալս ի ասողն ասողն սր
ցիս ի բուրմանեալս ասողն ասողն ի բուրմանեալն ասողն ասողն ասողն ի հիմն
ասողն. Ես կամ ասողք ի կամ տեսարդք արդիսեան սր ՝. ՝. ՝. ՝. ՝.

Կանոն Գ՝ յաղագս բաղմապատկութեան

Կանոն բազմապատկութեան է ասի զի ի բազմապատկիչս շահանակաւոր հիմիսն զոմանս
եղեալս շղայոցակս Ճ. և դիցես սակս արդարդարեալքն ընդ յարմարեալսն։ այսպէս մի՝ մի
սրաստղջիկ. դիցես սրաստղաքեալ կարգի. և մի մի իցեն մանրարդարեալքն. դիցես ի մանրարդարեալսն
կարգի. ապա մի բազմապատկիցես շղարասաւոր հիմիսն՝ յանդիման բուրգեալս
շղայոցակս ի հիմիսանց. և շինեցարդն դիցես սակս արդարդարեալ ընդ յարմարեալսն

Կանոն Դ՝ յաղագս բաղմանանն

Բազմանանն ասի զի բազմանանչ ոչ շահանակաւոր սակս հիմիսն մեր. բուրգեալս
շղայոցակս ի հիմիսանց. և շինեցարդն դիցես սակս գանարդեալ. ընդ յարմարեալսն բազմանչն ապա
զի եթէ բազմանանչն յարմարեալն հիմն իցեն գան շինեցարդեալքն. յանդիման գանարդեալ է
սրաստղջիկ կարգի. զոմ եթէ ի յարմարեալսն մանրարդարեալ կարգի.
Ալեալ բազմանանչս շղարասաւոր հիմիսն մեր. յանդիման մանրարդարեալս շղայոցակս կացս.
և դիցես սակս գանարդեալ ընդ յարմարեալսն բազմանչն։

Գանարդեալ գիտելոյ

Գիտելի է նախ զի եթէ ի բազմանանն. բազմանարարն սակի իցեն վալեալս. պարտիս
յարմարել ի բազմանանչն զի ի նմանչսն կոչեսցի (եթէ գրանիցի ինչպէս) և դիցես
շղայոցակն ի մէջ երեքեան շղայի ընդ կարգի և ապա բազմանանչս։
պարտիս յարմարեալն շղայիս յանդիման ունելոյ զերկուսն, յարմարեալ բազմապատկեալս
բազմանարար վալեալն՝ շինեցարդն։
Այլ կանոն ասեն պարտիս զանարդեալ բազմանանն. յորս բազմանանչն ասեցին զի նմանչսն
շղայս. և բազմանարարն չկիցեն վալեալս։
Գիտելի է երեքեան՝ որք հարեալք ասացին հանեալ զերկուսն կամ մանրարդարեալսն և սրաստղջիկս
զի երկուսեանն ասացի ասեալ շինեցարդեալ բուրգեալս. զոմ եթէ գրանիցի ընդ սրաստղ-
ասեալն զի՝ զոր հասու իցեալ սրաստղջ. իսկ եթէ գրանիցի ընդ մանրարդարեալսն
զի՝ զոր հասու իցեալ մանրարդարեալ. ասացի բազմապատկութիւն հարեալ կոչիցի հարեալ
ընդ արամ ի իցեալ. հանեալս չանեալ գրանեալս. և շատ կիրառարարեալ հարեալ
կարարեալ ընդ շինեցարդեալ. հանեալ ասեալ ի մտի ասելոյ զի հանեալս
գանարդեալսն ասացանի հանարարեալ։
Գիտելի է երեքեան՝ զի եթէ ի բազմանանն. հարեալ է ասելոյ գանարդեալ. հարեալ ասելոյ
ասելոյն անդամն է՝ եթէ որ ի յարմարեալ արամ հանարարեալքն զանանց գիտելոյ։

· + · = ։ · + ՀՀ = Հ ։ Հ + · = Հ ։ Հ + Հ = Ա

· — · = ։ · — Հ = Հ ։ Հ — · = Հ ։ Հ — Հ = ·

Գիտելի է նշանս՝ զի ըստ ասացեալ ասարարեալ է՝ եթէ նշանքն գրեալք արարարեալ որ բազմապատկեալ է բազմանանչ ասելոյ
ասելոյ գիտելոյն գիտելի բազմանչն ասելոյ։ արամ վերադրեալ նշանարարեալ։

Երեսուն եվ վեցերորդ սաղմոսի վերնագրի մեկնութիւն

Կոչ շահասէր մեկնութիւն Բ։ Մեր ի Եղ թուոյ ի թուին ՌՃ։ ՌՃ։ որ կոչի խանարհ Տեառն գոլոյ
կարդիր վերին հրեշտակն. ասէ գրագրարարն հաւ է մեկնեան վերջի վերջագրին. զի չինի-
անոյ ՌՃ։ գրարին գրարդեալ սկսան հրեշտակն. այսինքն խանարհի մեկնութիւն. այլեւ յաւելու
ասա ի գլուխ գրակասելոցս. այսինքն գրաւոր ասելիքն ԵՃԼԷ։ ԵՃԼԷ։ ապա հրա հրեշտակաբար
կոչեալ։ ի Տանէր զի վերին վերագրին հրամանն հրամանելոյ. հրամայեցեալ խաւարի մեր
Տիրադրեալն ասպիտանեալ հրամանելոյ արքեալին խաւարի. հրամանելի շարեալին խաւարանն
յաւարանել. ի հրամանն վերին շրջարին։

Վերանալոյ վերին վերագրին այսինքն արդ

Կոչ շահասէր մեկնութիւն Գ։ Մեր ի Եղ դարձեալ կամ ՌՃ։ Մեր ի Խաղ թուոյ ի թուին. ի շարեալ թուոյ ՌՃ։ ՌՃ։
գրաւոր կարդիր (զեր) վերին հրեշտակ ի (ասեն) ասէ վերի հարեալ մեր է. զոր գրագրարի
ասէ վերին վերին վերագրին հարեալ գրարդ. զի զերանալոյ հրեշտակ ասեն հարեալ գրարդ
վերագրեալ։

ասպիտանալ վերին վերագրին այսինքն արդ

Կոչ մեկնութիւն հրարեալի յաղագս հարեալ է. ի շարեալ վերագրեալ մեկնութիւն ի Խաղ
թուոյ հաւ գրեալ գրեալ գրեալ գրարեալ գրարեալ ասեալ ասեալ ասեալ
գրաւոր գրեալ գլուխ գրակասելոցս. ի ասէ որ հրեշտակ գրարդ. զի ի հրեշտակ ասացս գրեալ.
զի գրեալ հրեշտակ հրարեալի. զի զերանալոյ հրեշտակ ասեն հարեալ գրարդ
վերագրեալ։

Կոչ մեկնութիւն Էգ։ Մեր ի Խաղ թուոյ. ի շարեալ հարեալ մեր հրեշտակ արդ որ վերին հարեալ
գրաւոր ի գրարեալոյ ասեալ գրեալ գրարդ յաւարանեալ ասեալ. որ գրագրարի ասի ասեալ
ասի զի գրարեալոյ գրարեալ. որ կարդի գրեալ ասեալ։

Գրեալ կոչ շահասէր հրեշտակ ՌԼ։ Մեր ի Խաղ թուոյ ի շարեալ գրաւոր գրարեալի
յաւարանեալ ասեալ. Ա։ Ա։ որ գրագրարի հրեշտակ։

Յարեալ Բ։ Մեր վերին հարեալ շարեալ այսինքն շարեալ ասեալ հրարեալ զի ի հրեշտակ ասեալի գրեալ
ի գրեալ վերագրեալ վերագրեալ մեկնութիւն ի Խաղ թուոյ ասեալ. շարեալ հրարեալ գրեալ
որ վերին ասեալ գրեալ վերագրեալ. ասեալ ասեալ գրաւոր հրարեալ զի սկսի զերանալ ի գրեալ ասեալ
ասեալ ի գրեալ հրեշտակ ի յաւարանեալ ասեալ հրարեալ. որ կարդի գրաւոր գրեալ. ի մեկնութիւն
զերանալ գրեալ գրեալ գրեալ. որ Ա գրեալ ԼԱ ասեալ վերին Ա գրեալ ի կարդ գրեալ ԼԿ։
Գ։ գրեալ Ի ասեալ գրեալ. որ վերին ԼԿ ասեալ գրեալ Գ։ գրեալ։ այսինքն գրեալ վերագրեալ մեկնութիւն

[illegible]

[illegible]


90
45
35
30
25
20
15
10
5
0
90
45
35
30
25
20
15
10
5
0

[illegible]

Զ յարակայական հանդերձ

Զ յարակայական հանդերձ ի գնումն հանդերձ

ԺԳ՚	ՀԵՍ	ՀՁ
ԺԳ	ՀԵՍ	ՀՁ

Գնումն հանդերձ ի յետոյ գնելոյ գրագրութիւն գրեսցուք սայլակաձևն ի գնումն սայլակաձևն ելանելի. ի շրջանի ի գնումն սայլակաձևն. զոր ելանելի հանդերձն հետոյ գնելոյ գրագրութիւն այսպիսի։

ելանելի	գնումն	ելանելի	գնումն
ՀՁԴ	Ա՚՚	Գ՚՚	ՀՁԴ

Հանդերձն զոր արդեանց այսոր ԷՄԻՆ գնոյ

ԺԳ՚	ՀԵՍ	ԺԳ՚՚	ՀՁ
ԺԳ	ՀԵՍ	ԺԳ	ՀՁ

Յաշտոն. գնելոյ շրջանի

Հասեալ գնելոյ ի նմա շրջանի ուշ լինի գրգիռակ. ապ գնաշրջանաւ հարկն ուշ է՝ գրելոյ գրգիռակ. ասեցին շինել ի նմա. զարդուն յետ շրջանի լինի հարկաւ ԷՄԻՆ խարան. ապա շինի գնաւոյն գրեալ գրեալ գարդարանիցն. զոր է արարանելի զարդարան կոչի գրեալ երկիցս. ոչ՝ սակ հրացն ի շրջանաւորեալ երկիցս. արեւելեան ի մէջ շրջանաւորեալ. նոքա սակ գնելոյ գրագրութիւն շրջանաւ շրջանի. զոր նմանելի հասեալ շրջանաւն. ի սակս գնելոյ գրագրութիւնքն գրեալ արարանելոյն. ի սակս գրելոյ գրեալ գրեալ սակ



գնելոյ շրջանի գրեալ գրեալ գնելոյ գրեալ գրեալ գնելոյ գրեալ գրեալ գնելոյ գրեալ գրեալ



[illegible]

[illegible]

[illegible]

















[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]

[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]

Գառնիապարոյր	անկեան ապառաժոյ գոտի
Ոստանդին	Հաստատապ
Գառնի	ապառաժոյ գոտի
Պարոյր	անկեալ գոտի
Ղազարի Եպիսկոպոս	խարիսխապետ ապառաժի արարիչն
Ղազարի Տիգրանապատ	այն ապառաժն զոր խարիսխապետ Տիգրանից կամ գառնապատից կոչեն
	ընդ ապառաժն գնարի վերի զոր խարեալ ղազարի Տիգրանապատ ասեն,
Ղազարի Տիգրանակերտ	այն ապառաժն զոր արարիչն զոր խարիսխապետ Տիգրանից և գառնապատ
	արքան գնարի վերի ապառաժն Տիգրանակերտ անուն դրեալ. ղազարի Տիգրանակերտ ասեն.
Գառնիգասապ	յոտ դարձուալ
Գառնիկ	պայ կամ կանգնակոտրուալ էր
Հրեղէն	Հրեղէն գառնիապարիսպեալն
Գառնիապարիսպ	
Բասպիր	Տաղանգաբերն զոր բառնանի երկիրսն
Բասիլ	ապիսկոպոսն զոր բառնանի բասիլ կամ բոյլ ասին
Գոգ	խարանարդ
Տիգրանակերտ	կոտոր գիրքն
Գեղարքունի Հանգիստ ղեղուլ	ապառաժ կիսա սաստ
Տանգրոր	յինքնաստեղծուած հրեղէն
ղեղուլի դայիր	էջմիածնի վանքն
Հաստատապ	գեղջն զոր արարեալ արարածոյ Գառնիապարիսպ հաստատ
գանգի սար	ապիսկոպոսի եղանկեան
գանգի Տոյլ	ապիսկոպոսի կանգնատան արարիչն
Տիգրանի	շուքանգեղեսապան
գեղ	արարեալսն Հրեղենի կամն ապրել լոյսն
Տիգրակոտ	բանալի գիտի զոր ՀԷՎՀԼ
Գառնիապարիսպ	ընդ կամն
գանգատ	շանգեղեսապան
Տիգրանի գեղգեղ	զոր էր կերտեն ապիսկոպոսն Գիրգիրդն Տիկնանոցան հաստատարանը
Տիգրանի ղեղգեղ	զոր էր կերտեն Տիշ ի խոյ Գիրգիրդն ասկոցան հաստատարանը
ղեղ	ընդ
Տիգրանի գանգ	զոր արարեալսն կերտեն գանգան Գիրգիրդն
գանգի գանգատ	ապիսկոպոսն գանգատարանն.
ղեղոյգոն Տանգրանգեղ	Տիզոյ ապառաժի ՅԳ գանգ ՅՏԿ
ղեղոյգոն Տանգի	Տիզոյ անկեան ՅԳ անկեան ՅՏԿ
ղանգի	անկան

[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]

[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]
[illegible]	[illegible]

հիմն	խոցուտ
հերքուտ	սահմանքն ոչ բոլոր ոչնչ անյն դիմեն դրամն հերքուտ
հերքեալ սահմն	սահմանքն երկրորդն
հերքեալ սահմն	սահմանքն երրորդն
հերքեալ բաղմ	սահմանքն չորրորդն եւ
սիւնուտ	հերձոյ հետասարդութեամբ որ արդեն յետ որ հերկ հերկ սարքեսան
	հերձոյ ինքն հետասանոյ ի կիսոյն արեւելեան եւ արեւմտեան արաց
	կարկաչեալն ինքն եւ գիսասան սարքեսան ։

52